

ATTENTION

*We welcome sponsors for our Sunday Bulletin
You may contact the Church Office: 626-449-1523*

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

Հովանավորներու պէտք ունինք Կիրակի օրուայ թերթիկին ծախսերուն համար

FELLOWSHIP HOUR

Families and individuals are encouraged to host the fellowship hour for happy or otherwise solemn occasions. Please contact the church office.

Today's fellowship hour is sponsored by Mrs. Angel Avetisian and Mrs. Shoushan Madoian

Office Hours: Tues. - Sat. 9:00a.m.-5:00p.m.

Visit our Website or Facebook

www.saintgregoryarmenianchurch.com

Եկեղեցու գրասենեակի ժամեր:

ԳԶ. - ՇԲ. 9:00 Կ.ա. - 5:00 Կ.ե.


Այցելեցէք Մեր Կայքէջը Կամ Ֆէյսպուքը

Եկեղեցու «Կիրակոս» եւ «Եկաւեան» Սրահները Տրամադրելի են Ձեր Բոլոր Առիթներուն
St. Gregory Armenian Church Hall Rentals
Yegavian and Geragos Halls are Available for your

- Weddings Հարսանիքներ
- Baptism Կնունքներ
- Birthdays Տարեդարձներ
- Anniversaries Հոգեճաշեր
- Hokejash and any other occasion Եւ այլն

**For more information, please call
Vahe Charkhutian 562-715-8730**

Մանրամասնութեան համար հեռաձայնել՝
Վահէ Չարխրութեանին՝ 562-715-8730



St. Gregory The Illuminator Armenian Apostolic Church
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Առաքելական Եկեղեցի

Sunday Bulletin - Կիրակնօրեայ Թերթիկ

Կիրակի, Փետրուար 10, 2019
Սուրբ Պատարագ Առաւօտեան Ժամը 10:30ից

Sunday, February 10, 2019
Divine Liturgy 10:30 a.m.

Archpriest Fr. Sarkis Petoyan
S. Սարգիս Ա. Քհնյ. Բերթյեան

Welcome to our visitors! Our family of parishioners joyfully invites you to make St. Gregory parish your spiritual home. Please join us for fellowship in the Yegavian Hall following services today!

2215 E. Colorado Blvd., Pasadena, CA 91107 Tel. 626-449-1523 Fax: 626-449-7039
E-Mail: stgregoryarmenianchurch@yahoo.com -
www.saintgregoryarmenianchurch.com

Կարևոր Ծանուցում

Կը խնդրենք մեր հաւատացեալներէն մինչեւ վերջ մնալ եկեղեցւոյ մէջ՝ Կիրակի օրուան պաշտամունքի ընթացքին, ի յարգանք այն ընտանիքներուն, որոնք հոգեհանգստեան պաշտօն կը խնդրեն: Հոգեհանգիստը միայն խնդրողներուն համար չէ, այլ մեր բոլոր ննջեցեալներուն համար է: Հաճեցէք եկեղեցի մնալ մինչեւ վերջ, ստանալու համար արձակման օրհնութիւնը, համբուրելով Աբ. Աւետարանը:

Հոգեւոր Հովիւ

Important Notice

We kindly request that during services, the faithful remain in church following Holy Communion, as a sign of respect for the families who have requested requiem service for their loved ones. Additionally, we ask that following the final blessing, we all honor the tradition of approaching and reverently kissing the Holy Bible.

Parish Priest



St Gregory Armenian Church Parish Directory

Parish Council	Joan Meymarian	(626) 794-6771
Ladies Society	Aida Sethian	(626) 695-8013
Men's Forum	Berj Gourdikian	(626) 355-8780
Friendship Club	Jeannette Kevorkian	(818) 244-7222
A.C.Y.O	Christina Hilalian	(626) 716-4300
A.C.Y.O. V.Chair	Sophia Kedjidjian	(626) 773-2526
Choir Director	Elise Tashjian	(626) 356-9208
Hovsepian School	Office	(626) 578-1343
Hovsepian School	Chair Yeran Melelian	(213) 760-1204
Saturday School	Norayr Dadouryan	(626) 683-7211
Sunday School	Marguerite Hougasian	(626) 351-8137
DFM	Dn. Vahe Charkhutian	(562) 715-8730



Յովհաննու (John) Աւետարանէն (6:15-21)

Երբ Յիսուս իմացաւ որ պիտի գան զինք բռնի տանելու, որ թագաւոր ընեն զինք, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց:

Եւ երբ իրիկուն եղաւ՝ անոր աշակերտները ծովեզերք իջան: Եւ նաւակ նստելով՝ կու գային դէպի ծովուն միւս կողմը, դէպի Կափառնայում: Եւ երբ մութը կոխեց՝ Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկած. եւ ծովը հովուն սաստիկ փշելէն կ'ալեկոծէր: Երբ շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարէզ թիավարելէ ետք տեսան Յիսուսը, որ կը քալէր ծովուն վրայ եւ մօտեցած էր նաւակին, զարհուրեցան: Եւ ան ըսաւ անոնց. « Ես եմ, մի՛ վախճաք»: Եւ կ'ուզէին գայն նաւակին մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն երկիրը ուր կ'երթային:

So Jesus, perceiving that they were intending to come and take Him by force to make Him king, withdrew again to the mountain by Himself alone.


Now when evening came, His disciples went down to the sea, and after getting into a boat, they started to cross the sea to Capernaum. It had already become dark, and Jesus had not yet come to them.

The sea began to be stirred up because a strong wind was blowing.

Then, when they had rowed about three or four miles, they saw Jesus walking on the sea and drawing near to the boat; and they were frightened.

But He said to them, "It is I; do not be afraid."

So they were willing to receive Him into the boat, and immediately the boat was at the land to which they were going.



Second Timothy (Բ. Տիմ.) 2:15-26


Do your best to present yourself to God as one approved by him, a worker who has no need to be ashamed, rightly explaining the word of truth. Avoid profane chatter, for it will lead people into more and more impiety, and their talk will spread like gangrene. Among them are Hymenaeus and Philetus, who have swerved from the truth by claiming that the resurrection has already taken place. They are upsetting the faith of some. But God's firm foundation stands, bearing this inscription: "The Lord knows those who are his," and, "let everyone who calls on the name of the Lord turn away from wickedness."

In a large house there are utensils not only of gold and silver but also of wood and clay, some for special use, some for ordinary. All who cleanse themselves of the things I have mentioned will become special utensils, dedicated and useful to the owner of the house, ready for every good work.

Shun youthful passions and pursue righteousness, faith, love, and peace, along with those who call on the Lord from a pure heart. Have nothing to do with stupid and senseless controversies; you know that they breed quarrels. And the Lord's servant must not be quarrelsome but kindly to everyone, an apt teacher, patient, correcting opponents with gentleness. God may perhaps grant, that they will repent and come to know the truth, and that they may escape from the snare of the devil, having been held captive by him to do his will.

Չանա՛ դուն քեզ գնահատելի ցոյց տալ Աստուծոյ առջեւ, ըլլալով այնպիսի գործարար մը՝ որ պիտի չ'ամչնայ, շիտակ բացատրելով ճշմարտութեան խօսքը: Բայց հետո՛ն կեցիր սրբապիղծ ունայնաբանութիւններէն, քանի որ անոնք ասելի պիտի յառաջդիմեն ամբարշտութեան մէջ, եւ անոնց խօսքը պիտի ճարակէ քաղցկեղի պէս: Ասոնցմէ՛ եւ Հիմենոս եւ Փիղետոս, որոնք վրիպած են ճշմարտութենէն՝ ըսելով թէ մտելներուն յարութիւնը արդէն եղած է, եւ կը կործանեն ոմանց հաւատքը: Սակայն Աստուծոյ հիմը ամուր կը կենայ եւ ունի սա՛ կնիքը «Տէրը կը ճամչնայ անոնք որ իրն են», նաեւ «Ո՛վ որ կ'արտասանէ Քրիստոսի անունը՝ թող հեռանայ անիրաւութենէ»:

Մեծ տան մը մէջ կան ո՛չ միայն ոսկիէ ու արծաթէ անօթներ, այլ նաեւ փայտէ եւ հողէ անօթներ: Ոմանք պատիւի համար են, ու ոմանք՝ անպատուութեան համար: Ուստի եթէ մէկը մաքրէ ինքզինք ասոնցմէ պիտի ըլլայ պատիւի անօթ մը՝ սրբացած եւ պիտանի իր Տէրոջ, պատրաստուած ամէն բարի գործի համար: Փայտի՛ր նաեւ երիտասարդական ցանկութիւններէն, ու հետամո՛տ եղիր արդարութեան, հաւատքի, սիրոյ, խաղաղութեան, անո՛նց հետ՝ որ կը կանչեն Տիրոջ անունը մաքուր սրտով: Բայց հրաժարե՛ յիմար եւ անիմաստ վեճերէն, գիտնալով որ կոիւներ կը ծնին անոնցմէ: Տիրոջ ծառան պէտք չէ կոտի, հապա՛ ըլլայ հեզահամբոյր բոլորին հանդէպ, սրովեցնելու ըմբռնակ, անոխակալ, ընդդիմացողները հեզութեամբ կրթող, որ թերեւ Աստուած ապաշխարութիւն տալ անոնց՝ ճշմարտութիւնը գիտնալու համար, ու սթափին չարախօսին դակարդէն, որմէ բռնուած են՝ անոր կամքին ծառայելու:



MISSION STATEMENT OF

ST. GREGORY ARMENIAN CHURCH OF PASADENA

The parish of St. Gregory Armenian Apostolic Orthodox Church is a fellowship of Christians committed to practicing the Orthodox Christian Faith through:

1. Sanctifying the life of the faithful
2. Proclaiming the truth of Christ through worship
3. Increasing the number of faithful through outreach and evangelism
4. Service
5. A common life in Christ as expressed in the distinctive faith-experience, sacraments and heritage of the Apostles and of the Church Fathers.

OUR PARISH GOALS:

Worship – *Love the Lord God with all your heart, soul & mind.* (Mt. 22:37)

Ministry – *Love your neighbor as yourself* (Mt. 22:39)

Evangelism – *Go...make disciples* (Mt. 28:19)

Fellowship (Edification) – *Baptize them* (Mt. 28:19)

Instruction – *Teach them to obey all that I have commanded* (Mt. 28:20)

ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ ՓԱՍՏԻՆԱՅԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԿՈՐԻՉ ՀԱՅՑ. ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու անդամները յանձնառու են գործադրելու ուղղափառ հաւատքը Քրիստոնէութեան՝ այսինքն:

1. Զարկ տալ հաւատացեալներու բարեպաշտութեան:
2. Քարոզել ճշմարտութիւնը Քրիստոսի:
3. Բազմացնել հաւատացեալներու թիւը՝ ընկերային ծառայութեամբ եւ ատետարանութեամբ:
4. Ծիսակատարութեամբ:
5. Ապրիլ կեանքը Քրիստոսի մէջ, այնպէս ինչպէս արտայայտուած է Առաքեալներու եւ եկեղեցու հայրերու հաւատքի յատկանշանական փորձառութեանց, եկեղեցական խորհուրդներուն եւ ասանդութեանց մէջ:

ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐ ԾՈՒԽԻՆ

ՊԱՇՏԱՄՈՒՆՔ - «Սիրէ՛ քու Տէր Աստուածդ քու ամբողջ սրտովդ, քու ամբողջ հոգիովդ եւ քու ամբողջ մտքովդ»: (ՄԹ. 22:37)

ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆ - «Սիրէ՛ ընկերդ քու անձիդ պէս»: (ՄԹ. 22:39)

ԱՌԵՏԱՐԱՆՈՒԹԻՒՆ - «Գացէ՛ք...աշակերտ դարձուցէք բոլոր ազգերը»: (ՄԹ. 22:19)

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ - «Մկրտեցէ՛ք զանոնք Հօր եւ Որդիին եւ Սուրբ Հոգիին անունով: (ՄԹ. 28:19)

ՀՐԱՀԱՆԳ - «Սրովեցուցէ՛ք անոնց պահել այն ամէնը, ինչ որ պատուիրեցի ձեզի»: (ՄԹ. 28:20)

PARISH FELLOWSHIP HOUR

Our Parish Fellowship Hour, which follows Divine Liturgy each week in the Yegavian Hall, is a wonderful opportunity for parishioners to meet, greet and enjoy one another's company. It's truly one of the most important aspects of our community life, and is more than a time to enjoy coffee, tea and refreshments.

We have always relied on parishioners to host the Parish Fellowship Hour, for which we are grateful. In that tradition, we ask that any individual, couple, family or group of families to come forward and pledge their support in hosting Fellowship Hour on either a happy occasion or in memory of a loved one.

We take this opportunity to thank all the volunteers who have hosted the Parish Fellowship Hour thus far, as we encourage others to come forward and do likewise.

To host a Parish Fellowship Hour or learn more about this program, please contact the church office at 626-449-1523, email at stgregoryarmenianchurch@yahoo.com, or call Sevan Sarkisian at 626-808-1460

UPCOMING EVENTS AT ST. GREGORY ARMENIAN CHURCH, PASADENA

- **Wednesday–February 20, 2019 - 7:00 p.m.**
Ladies Valentine's Luncheon.
- **Thursday–February 28, 2019 - 6:30 p.m.**
Men's Forum Dinner .
- **Wednesday–March 13, 2019 - 12:00 p.m.**
Friendship Club Luncheon.

**We welcome all volunteers for the above events,
please contact
DEACON VAHE CHARKHUTIAN (562) 715-8730**


ST. GREGORY ORTHODOX BOOKSTORE

Visit our bookstore!

Gifts for any occasion are available

**Very Affordable, Highly Attractive
Invaluable Books of Armenian Church
History for all your Friends and Family**

**Every Sunday after
Church Services**



**Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԽՈՐԻՉ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ԳՐԱԽԱՆՈՒԹ**

Որել առիթով՝ ձեր նուերներուն համար
Այցելեցէք եկեղեցոյս ԳՐԱԽԱՆՈՒԹը

Մատչելի Գիներ

Արժէքաւոր Պատմական Հատորներ Ձեր
Ընտանիքին եւ Բարեկամներուն Համար

Ամէն Կիրակի Ս. Պատարագէն ետք

Երգչախումբը սիրով կ'ընդունի նոր անդամներ:
 Հետաքրքրուողներէն կը խնդրուի հեռաձայնել
 Էլիզ Թաշճեանին՝ Երգչախումբի ղեկավարին
The Choir welcomes new members.
If you are interested, please see Elise Tashjian,
the Choir Director

ANNOUNCEMENT

The Pastor is available to visit our parishioners in the hospital, nursing homes, or conduct Home Blessings, and other sacramental needs and consultations. Please call the church office at 626-449-1523. We would like to increase our outreach to church members who are unable to attend services. Any parishioner who has a concern is welcome to call the pastor or the Parish Council

Կը խնդրուի անջատել ձեր բջիջային
 հեռախօսները եկեղեցի մտնելէ առաջ
 Please turn off your cell phone
 when entering the church

Հոգեհանգստեան Խնդրանքներ


Հոգեհանգստեան խնդրանքները հաճեցէք ներկայացնել մինչեւ Հինգշաբթի կէսօր, որպէսզի կարելի ըլլայ տպել թերթիկին մէջ

Requiem Services

We ask those who wish to have *hokehankisd* conducted for their loved ones on a given Sunday, to please submit their names by Thursday noon for printing in the Sunday Bulletin

Remember The Church In Your Will

If certain information is omitted, missing or incorrect in this issue, please contact the Church Office, so we may make the correction in the next issue.




St. Gregory Armenian Apostolic Church Men's Forum
 (Ladies & Families Always Welcome)

Thursday, February 28 - 6:30p.m.

Presents A "Special Community Event": American World War II Hero:
1st Lt. Edward J. Lopez

Paderborn, Germany: as shrapnel entered the right side of his face, grazed his skull and exited the other side *"I wiped the blood out of my eyes, flew down & obliterated the gunfire that shot me"*. P-47 Thunderbird Pilot Lt. Ed Lopez



A Super Rare & Emotional Event! An Amazing Story No American Will Not Be In Awe Of

- * Lt. Lopez was in the 365th Fighter Bomber Group, 387th Fighter Squadron & Called the Hell Hawks
- * He Fought from England > France > Belgium > Berlin in Fierce Air Battles Against the Third Reich and the German Luftwaffe. Flew Over 100 Combat Missions over Nazi Occupied Europe.

RECEIVED THE "HIGHEST" MEDALS

- * **Distinguished Flying Cross** from the U.S. Air Force. **Legion of Honor** from France - was made a "Knight of France" for his efforts in the Liberation of France. The Purple Heart, the European-African-Middle Eastern Campaign with 4 Battle Stars, the Belgian Croix de Guerre Fourragere, the United Nations Service Medal and the Korean Service Medal & Flying the F-86 Sabre Jet.

Lt. Lopez, will have his Autobiography book "**Flight of a Hell Hawk**" detailing his missions & life.

At St. Gregory the Illuminator Church "Yeghavian Hall" 2215 E. Colorado Blvd., Pasadena

RSVP'S Are A Must As Dinner Will Be Served Admission \$20

Khajag Konalian: 626-351-0216, Ardash Gaurdikian: 626-399-1914 Church Off. (Veraj) 626-449-1523

Sponsor a Dinner in Memory of a Loved One, a Birthday, an Anniversary, in Recognition of a Friend or Family Member, a Graduation & for any other Special Event. Please contact Khajag Konalian above.



**St. Gregory Illuminator Armenian Apostolic
Church of Pasadena**

Armenian Saturday School



**Will open its doors for 2018-19 academic year on
September 8, 2018
Every Saturday from 10-1:00p.m.**

- ✓ For ages 5-13.
- ✓ All levels of Armenian.
- ✓ Rigorous, curriculum guided teaching.
- ✓ Special emphasis on Armenian culture, history, church, music.
- ✓ Annual poetry competitions and art competitions.
Please inquire for adult classes in all levels.

**For more info please contact Mr. Norayr Daduryan
norayrdaduryan@gmail.com
(626) 683 7211**

**ST. GREGORY LADIES SOCIETY
54TH ANNUAL
FASHION SHOW**

**COME FLY WITH US
ON THE WINGS OF FASHION**



Saturday April 13, 2019 - 10:00 AM
Luncheon & Fashion Show 2:00 PM

The Westin Bonaventure Hotel!
404 S. Figueroa St. Los Angeles, CA 90071

For Tickets Please Contact
Aida Sethian (626) 695-8013 Yn. Talin Petoyan (626) 616-1535
stgregoryladiessociety@gmail.com
Shuttle Service Available

**13
APRIL**

Donation: \$100



**ST. GREGORY LADIES SOCIETY
COME FLY WITH US
ON THE WINGS OF FASHION**

RESERVATION CARD

**ALL RESERVATIONS MUST BE PREPAID & RECEIVED
BY APRIL 5, 2019**

St. Gregory Ladies Society
2215 E. Colorado Blvd. Pasadena, CA 91107
Aida Sethian (626) 695-8013 - Yn. Talin Petoyan (626) 616-1535
stgregoryladiessociety@gmail.com

Please support St. Gregory Ladies Society with your donation:

- Cover Donor \$2500
- Full Page Donor \$1000
- Half Page Donor \$500
- Quarter Page Donor \$250
- Distinguished Donor \$100

All donations will be recognized in our annual booklet.

Please reserve ___ tickets at \$100 each.
Tables of 10 & 12 are available.

Please reserve ___ shuttle passes at \$15 each.
Service to and from St. Gregory Pasadena Church.
Limited seating.

TOTAL ENCLOSED: \$ _____ CHECK NO. _____

Requiem - Հոգեհանգիստ

- A requiem service for Zartar Kamalian on the occasion of the 40th day of her passing also in memory of Bedros, Dikran, Mkhitar, Shoushan, Knoush & Zarouhie Kamalian, Misak & Shant Boghosian, Zoulal & Raffi Sarkisian, Emile & Jack Dilanian, Christ Thomasian is requested by Reymond & Takouhie Dilanian, Hasmig Kamalian, Adeas & Tania Dilanian, Vartouhie Sarkisian, Asi Boghosian, Tina Dilanian.
- A requiem service for Salpi (Mimi) Haroutiounian on the occasion of the 40th day of her passing is requested by Avedis & Mayda Dersarkisian and sons Garo & Arek, Ara & Sonia Babayan, Jack & Azad Abajian, Aline Tavoukjian and son Shahe, Mike & Hermine Tavoukjian and family, Ara & Carin Kurkjian.
- Հոգեհանգստեան Պաշտօն կը խնդրուի Զարթար Գամալեանի քառասունքին առթիւ ինչպէս նաեւ Պետրոս, Տիգրան, Մխիթար, Ծուշան, Գնուշ եւ Զարուհի Գամալեաններու, Միսաք եւ Ծանթ Պողոսեաններու, Զուլալ եւ Ռաֆֆի Սարգիսեաններու, Էմիլ եւ Ճէգ Տիլանեաններու եւ Գրիսթ Թովմասեանի հոգիներուն համար: Խնդրողներն են՝ Ռէյմոնտ եւ Թագուհի Տիլանեան, Յասմիկ Գամալեան, Ատիս եւ Թանիա Տիլանեան, Վարդուհի Սարգիսեան, Ասի Պողոսեան, Թինա Տիլանեան:
- Հոգեհանգստեան Պաշտօն կը խնդրուի Սալփի (Միմի) Յարութիւնեանի քառասունքին առթիւ: Խնդրողներն են՝ Աւետիս եւ Մայտա Տէրսարգիսեան եւ զաւակները՝ Կարօ եւ Արեգ, Արա եւ Սոնիա Պապատեան, Ճէգ եւ Ազատ Ապաճեան, Ալին Թաւուզեան եւ զաւակը Ծահէ, Մայք եւ Հերմինէ Թաւուզեան եւ ընտանիք, Արա եւ Գարին Քիրճեան:



St. Gregory Sunday School
Sunday Morning 11:00a.m. 12:30p.m.
Dunaians Hall

Ages 4 - High School Are Welcome
Teaching Sharagan, Prayer & Tradition
of the Armenian Church

For information call
Marguerite Hougasian (626) 351-8137

“Train up a child in the way he should go
And when he is old, he will not depart from it.”
Proverbs 22:6

Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցույ
Կիրակնօրեայ Վարժարան
Կիրակի Առաւօտեան 11:00 - 12:30
Տունայեանց սրահին մէջ

Յաւելեալ մանրամասնութեան համար հեռաձայնել
Մարկրիթ Ղուկասեանին՝ (626) 351-8137

«Կրթէ՛ մանուկը իր ճամբան սկսած ատենը,
որպէս զի իր ծերութեան ատենն ալ անկէ
չխտտորի»

Առակաց 22:6



St. Gregory Armenian Church
Ladies Society

SPECIAL VALENTINE'S LUNCHEON
Wednesday, February 20, 2019 - 12:00 Noon

*Please Note
Change of
Location*

Raffi's Catering and Banquet
3887 E. Sierra Madre Blvd. Pasadena, CA 91107

Luncheon Sponsored by
Marguerite & Virginia Hougasian in memory of
their Mother Victoria Hougasian

Program: Back by Popular Demand
Pam Kay And The Tap Chicks



Program Sponsored by Marguerite Hougasian

Donation \$15

R.S.V.P. A MUST

Aida Sethian (626) 595-8013

Please: Pay your dues \$20

Anahid Bedian (323)255-4292

Սր. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. եկեղեցի
Տիկնանց Միութեան
Ամսական Ճաշ

Զորեկաբքի, Փետրուար 20, 2019 ժամը 12:00-ին

Նուիրուած՝ Մարկրիթ եւ Վրթինիա Ղուկասեաններու կողմէ
ի յիշատակ իրենց Մօր՝ Վիֆի Ղուկասեանի
Մուտքի նուէր \$15 Հաճեցէք վճարել ձեր անդամատուրքը \$20

Wish List

*A New Computer for the church office in
the amount of \$500.00*



PARKING CONCERN:

Please be reminded that the parking in the retail shopping center on Colorado Blvd., next door to St. Gregory is for patrons only. Your car will be subjected to towing if you leave your car in their parking lot during church services.

Կանքարի Հարց:

Եկեղեցական արարողութեան եւ յուղարկատրութիւններու ընթացքին պիտի խնդրենք ձեր ինքնաշարժերը չկանքեցնել կողքի գործատեղիներու կանքարին մէջ:

Այլապէս ձեր ինքնաշարժները պիտի փոխադրուին ուրիշ տեղ (TOWING)

